

Հ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Ր Դ Ա Ւ Ի Թ Ի Ի Ն Ի Հ Ա Յ Ա .

(Շաբայաբութիւն. Տիս էջ 337.)

Մշոյ բգեշլառութիւնը բաց ի Մուշ, Բաղէշ եւ Խլաթ քաղաքներէն ուրիշ շատ հարուստ գաւառներ ալ ունի: Գեղերուն շատին բնակիչները Հայ են: Ամէն մէկ թաղը մէկ մէկ եկեղեցի կայ եւ մէկ քահանայ, որ Կարնոյ առաջնորդին իշխանութեանը տակ են: Հասարակ ժողովուրդը ընդհանրապէս այնչափ աղքատ է որ քիչ մը ունեւորները իեռաւոր գաւառներ կերթան, եւ քանի մը տարի մնալէն ետեւ կդառնան կուգան իրենց տները, որ իրենց խնայութեամբ եւ աշխատանքով վաստըկած հարստութիւնը վայելին: Կանայք աշխատասէր են, բուրդ եւ բամբակ մանելու կաշխատին. իրենց հագուստը լայն ներքնահանդերձ է գոյնզգոյն. Վրայէն վերարկու մը ունին՝ որ մինչեւ ծունկելնին կհասնի. մէջերը կաշիէ գօտի՝ լայն ճարմանդով, գլուխները թաշկինակով ականջներուն տակէն փաթուած: Հայերուն մէկ մասը ծանկաց հպատակ է, մէկ մասը Քիւրտ պէյերու. բայց երկուքն ալ մեծ խեղճութեան մէջ:

Փաշան Մէհէմմէտ աղային ծեռքովը իմացուց մեզի թէ պէտք է Վանայ ճանապարհը բռնեմք, վասն զի Պիթլիզի ու Մերտի ճանապարհները Քիւրտերուն աւազակութեամբը վտանգաւոր են. բայց որովհետեւ այս բանս ոչ միայն առաջուց ըսած չէր մեզի, այլ եւ հաւատացուցեր էր թէ Պիթլիզը ճանապարհը ապահով է, ետքի խրատին մաիկ չըրինք, կարծելով թէ ուրիշ պատճառով մը պիտի լինի կարծիքը փոխելը: Քանի մը անգամ հարցուցեր էր թաթարին թէ քովերնիս ժամացոյցներ, հբացաններ, ատրճանակներ ունի՞մք թէ ոչ. բայց երբոք Մէհէմմէտ աղան նորա կարծիքին համեմատ պատասխան չուուաւ, միտքը դրաւ որ զմեզ Վան յուղարկէ, կարծելով թէ մեք այնպիսի մեծ պաոյտ ընելէն վախնալով՝ պիտի հարկադրիմք իրեն ընծայ մը տալու. բայց ասոր մէջ ալ խաբուեցաւ. վասն զի այս լուրը առնելուս պէս' ծառաս յուղարկեցի (վասն զի Մէհէմմէտ աղային վրայ սաստիկ կասկած ունէի թէ նորէն խարդախութիւն մը կբանեցընէ), եւ

իմացուցի փաշային թէ հաստատ միտքս դրած եմ որ կամ Պիթլիզ երթամ եւ կամ Կարին դառնամ: Նա ամենայն պաղութեամբ պատասխանեց որ եթէ այս է ձեր միտքը՝ քանի մը ծի կուտամ ձեզի, եւ մէկ առաջնորդ մը որ զձեզ երկրորդ օրը Պիթլիզ տանի:

Առաւոտը դեռ չէինք հագուած, Քիւրտի հագուստով խեղճ կերպարանքով մարդուն մէկը ներս մտաւ. ինքը տաճկերէն կիսուէր՝ այնպէս գէշ որ կարելի չէր լեզուն հասկընալ. բայց մեք շուտով հասկըցանք թէ փաշային մեզի առաջնորդ յուղարկածը այն մարդն է: Եկաւ հանգիստ կերպով նստաւ սկնելին մէջտեղը, քովը կանչեց իւր մէկ քանի մարդիկը, որ պատուած հագուստներով էին. հասկըցուց իրենց թէ շէնքով շնորհքով պէտք է վարուին մեզի հետ, եւ հրամայեց որ ճամբու պաշար պատրաստեն՝ խահուէ, պանիր եւ ուրիշ քանի մը բաներ: Այն Քիւրտ ծերուկին վրայ այնպիսի բարեմտութիւն մը, միանգամայն այնպիսի ծիծաղաշարժ բան մը կար որ հարկադրուած էինք զինքը սիրելու, եւ ճանապարհին այնչափ խնամք կցուցընէր մեր վրայ որ չսաբուեցանք իրեն վրայ բարի կարծիք ունեցածներուս:

Առաւոտը ժամը 8-ին ճանապարհ ելանք, եւ երեք մղոն տեղ քալելով հասանք Փուխնք գեղը, եւ այնտեղը պէկին հետ խահուէ խմեցինք: Յետոյ քարոտ ճանապարհով մը առաջ գնացինք դէպ ի զառ ի վեր. Պէղիանուն լեռներուն տակը աւերակ քաղաք մը եւ բերդ մը տեսանք: Յետոյ լեռներուն ծայրը հասանք, եւ անկից տեսանք նազուկ լիճը, որ անշուշտ հիներուն Արերուսարսածն է:

Մէկ մղոնի չափ վար իշնալէն ետքը՝ լին արեւմտեան եզերքը հասանք. ինծի այնպէս երեւցաւ թէ լին երկայնութիւնը արեւելքէն արեւմուտք 13 մղոն է, եւ մէջտեղի լայնութիւնը 5 մղոնի չափ. արեւմտեան ծայրը այնչափ կնելնայ որ մէկ մղոնէն աւելի չէ, բայց արեւելեան

կողմը աւելի լայն երեւցաւ ինծի : Քովերը ծառ ամենեւին զգտնուելով՝ այս լիճը գեղեցկութիւն մը չունի . մէկ գեղ մը միայն կայ եզերքը՝ որ Ճկդրեր-Ռւզա կըսուի , եւ հարաւային արեւմտեան եզերքին վրայ թերակղզի մի է : Զրին համը նայեցայ , անոյշ եւ առողջարար է , եւ ամէն պիտոյից կընայ ծառայել : Մեք լճին արեւմտեան եզերքէն քալելով՝ հարաւային լեռներուն վրայ ելանք , յետոյ փոքրիկ առուակ մը անցանք որ այն լեռներէն կըդսի եւ Տիգրիս (¹) գետին աղբիւրներէն մէկը կիամարուի :

Տասնըեօթներորդ մղոնին նազուկ լիճը աներեւոյթ եղաւ , եւ մեք լեռներէն փոքրիկ դաշտ մը իջնելով՝ գիշերը իջեւանեցանք Միջի անունով գեղը՝ որոյ բնակիչները Հրեայ են . մեծ սիրով հիւրենկալութիւն ըրին նոքա մեզի . աղային տանը առջեւը ցանկի մը շուքին մէջ կապերտներ փուեցին մեզի համար , եւ դիմացնիս կերեւնար ամայի դաշտի մը ծայրը դէպ ի արեւելեան կողմը ահագին Սկիան տաղը :


(¹) Պրոկոպիոս այս կերպով կատարագրէ եփրատն ու Տիգրիս . , և միոյ ի երանց Հայաստանի , որ ոչ յոյժ բարձրաբերձ է , մղոնս նինգ ի նիսխոյ Թեոդոսիուազօխայ ելանեն վտակք երկու . աջակողմեանն եփրատ է , եւ ձախակողմեանն Տիգրիս : Սա առանց ուղրտս առնոյշ դպուդի դիմէ յամիդ կոյս . ոչ ընդունի լինքն զցուրս այլոյ վտակի , եւ ընդ նիսխովուղմն քաղաքին յԱսորեստան անցանք : Խոկ եփրատէս նրաշխոք իմն զողցիս աներեւոյք լինի փոքր ինչ նեռազոյն ընդ երկու . քանիդ շուրն վերստին ի վեր երեալ ծածկէ զանազին ընդարձակութիւն հոդոյն՝ որոյ երկայնութիւնն ձգի մղոնս վեց , և լայնութիւն մղոնս երկուս եւ կիս : Այս ճախճախուտ տեսիդ ծածկեալ է եղեգամբք . բայց եւ զետինն այհակս տրամ է եւ սերտ՝ զի բուի ոք քէ ի հաստատուն երկրի շրջիցի : Երիւարք եւ նետեւակք եւ սայր անցանեն հանապազ ընդ այն , եւ չխեն երբէք զնողիխն զուրց , եւ չխմանան խոկ զի ընդ ոտիւք նոցա անզունդք բազուցեալ կան : Ամ բայտ ամէ ընակիչքն նուր հարկանեն ի շամբու եղեգանցն առ ի զանց բանալոյ , եւ յորժամ հոդին ուժգին շնչիցէ , ի ժամուն եղեգունքն ընջուկին խոկ նրդենին եւ անձուկ շրանցք զիշտոյն ի յայտ զան . բայց սիկն կուտեալ վերստին յանմ տեղուց՝ յառաջինն զեա դարձուցանք կերպարն է : Անտի դիմեալ զեայ զեան ի կայմանս եկեղեաց՝ ուր տաճարն է Անահաւայ ի Տաւրիոյ , եւ անտի եփիզնէն դրսուոր Ազամիննի փախեալ . ընդ Որեստեայ եւ ընդ Պիլատեայ , ընդ իւր տանելով զանդրի դիցուհոյն է :

Երկրորդ առաւօտը ժամը 7-ին ճանապարհ ելանք , եւ սկսանք Նեմրուտ տաղը ըսուած լեռներուն վրայ ելսել , որ իիներուն Նպատ ըսածն է . չըրս մղոն անդին բարձրաւանդակի մը վրայ ելանք , որոյ մէկ քանի աւելի բարձր կտորները ծիւնապատ էին , եւ անկից աեսանք իեռուն Վահնայ ծովը :


Այն բարձր տեղին վրայ վեց մղոն տեղ քալեցինք , եւ նէմրուտ տաղին բարձր ծայրը մեր աջակողմը մնաց , մինչեւ որ Վահնայ լիճը բոլորին բացուեցաւ մեր աջքին առջեւը : Պտղոմէոս այս լճին Արսիսաս անունը կուտայ . կերեւի թէ այդ անունը առնուած է Արձէշ քաղաքին անունէն , որ ծովակին հիւսիսային եզերքին վրան է : Երկայնութիւնը արեւելքէն արեւմուտք ինծի կերեւի թէ 25-էն 30 մղոնի չափ է , եւ լայնութիւնը դէպ ի մէտեղը 9-էն մինչեւ 12 մղոն . բայց այնչափ խորշեր ու ծոցեր ունի , որ թէպէտ եւ շրջապատը 90 ժամուան ճանապարհ լինի , նաւ մը յաջողակ քամիով 4 ժամէն հազիւ կիասնի Դատուանէն մինչեւ Վահնա , որ գրեթէ դիմացի կողմը կընկնի : Զուրը աղի է , եւ սակայն շատ ազնիւ ձկներ կելնեն մէջէն . հիւսիսային կողմն է Սկիան տաղը ըսուած բարձր լեռը . արեւմուտքը Նեմրուտ տաղը , եւ հարաւային կողմը Հայրաշ ըսուած ահագին լեռներու գոտին . այս զանազան լեռները մեր տեսած ժամանակը ծիւնով ծածկուած էին , եւ ես կարծեմ թէ իին ատենը ասոնք ամէնն ալ Նպատ կըսուէին : Ծովակին արեւելեան հարաւային կողմը երեք կղզի կայ , որոց մէկուն մէջ իին վանք մը կայ Հայոց . արեւելեան եւ հիւսիսային եզերքներուն վրայ Խամթ , Արձէշ եւ Վահն քաղաքներն են : Վահն անունը Հայոց լեզուովը թերդ կնշանակէ (²) : Խոկ արեւմտեան ու հարաւային եզերքներուն վրայ Խամթ , Արձէշ եւ Վահն քաղաքներն են : Վահն անունը Հայոց լեզուովը թերդ կնշանակէ (²) : Խոկ արեւմտեան ու հարաւային եզերքներուն վրայ Խամթ , Արձէշ եւ Վահն քաղաքներն են :

(²) Գուցէ կարծելով թէ աւտմէ բառն ձեւացած է . բայց այն ես ոչ քէ բերդ կնշանակէ , այլ մէծ զեզ : Հաւանակն է որ Վահնայ բերդ անունը բարգմաններ են ճանապարհորդին իբրև մէկ բառ :





ԿՈՂ ԳՈՅԱՆ ԲՈՎՈՒՆ



ԿՈՂ ԳՈՅԱՆ ԱՐԱՐ